

հաննէս Եպիսկոպոս զատ զատ անձեր են,
ինչ որ չէ անշուշտ:

Հոգեւոր եւ թերեւս վարչական կրկին
մարզերու մէջ Տէր Յովհաննէսի ծառայուս
թիւնները կ'երեւայ ուշադրութեան առար-
կայ կ'ըլլան օրուան պատրիարքէն և միա-
բանութեան գլխաւորներէն, որ 1688ին զին-
քը կը գտնենք եպիսկոպոս, ինչպէս որ կը
վկայէ ութանփիւ քառատող իր կնիքը:
Եղիազար Այնթապցի կը կարծենք որ մե-
ծագոյն բաժինը ունեցած ըլլալու է սոյն
գնահատութեան մէջ: Հաւանական չենք
նկատեր որ Յովհաննէս մինչև կէմիածին
ուզեռորած ըլլայ եպիսկոպոս ձեռնադրուե-
լու համար. ճիշտ պիտի ըլլար ընդունիլ որ
կամ Հալէպի մէջ, իբրև իր ծննդավալը,
և կամ Միսի մէջ ձեռնադրուեցաւ Սոյ
Դիեգոր Բ. Կաթողիկոսէն: 1685ին երու-
սալէմի մէջ գրած նոր Կոտակարանի մա-
սերուն քանի մը լուսանցքներուն վրայ,
ետքէն, այսինքն եպիսկոպոս ձեռնադրուե-
լէն ետքը, աւելցուցած է իր իսկ գրչով,
պահունք, մուրքան բառերը, յատկապէս
ճշգկու համար՝ որ Տէր Յովհաննէս քիչ. և
Տէր Յովհաննէս եպս. Պարոնտէր միննոյն
անձն է: Երբնադրէմի պատրիարքներ ժի.
դարուն ընդհանրապէս պարոնեց կոչուած
են. մեր կարծիքով ասիկա արարերէն սկ-
իթինն կամ Ֆրանսերէն Monseigneur բառե-
րուն նշանակութեամբ գործածուած կրնայ
ըլլալ: Ալզոյաննան կը կարծէ թէ պարոն-
եր կը կոչուէին ա՛յն եպիսկոպոսները ու-
րանք չունէին ծայրագոյն վարդապետու-
թեան աստիճան, զոր ունեցունները աւելի
վարդապէս կ'անուանէին իրենք զիրենք,
եթէ նոյն իսկ եպիսկոպոս, կամ արքեպիս-
կոպոս և կամ պատրիարք ալ եղած ըլլա-
յին: Եթէ նոյն տարիններուն Հալէպի առաջ-
նորդական աթոռը թափուր մնացած ըլլար,
թերեւս ճիշտ ըլլար խորհիլ՝ որ Յովհաննէս
քիչ. Հալամքեար իր հայրենիք Հալէպի
վրայ եպիսկոպոս ձեռնադրուեցաւ. յայտնի
է որ ան ձեռնադրուած է Երուսաղէմի հա-
մար և ուր մնացած է մինչև իր կեանքի
վերը, զի Հալէպի մէջ իր մասին ու է է
զիր և յիշաւակութեան չենք հանդիպած
երբեք և կ'ինթադրենք որ ձեռնադրուելէն
յետոյ երկար ալ չապրեցաւ:

Հալիկ

ԱՐՏԱՀԱԶԴ ԱՐՔԵՊԻՄԿՈՂՈՍ

ՄԱՏԵՆԱԽՈՍԱԿԱՆ ԱԿԱՐՎԱՆԵՐ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑՅՈՒՆԻ ԵՐԳԱՅԻ. (Խառաջայն)

Ա. Շաք. Զայնազրեց եւ զաւաւուեց Յափէի
Վ. Գալայնան. Վիեննա. Միլիարեան
ապարան. զիմ՝ 15 Ժանվար:

Գործ մը, արդարէ, որ թէս իր հետ
չի բերեր մեր եկեղեցական երաժշտութեան
կալուածէն ներս նոր ակօս մը բանալու գերն
ու համբաւը, և սակայն — այս բոլորին
անկախարար — պէտք է նկատի առնել
զայն նոյնիսկ անո՞ր համար որ անիկա երա-
խայրիքն է հայ երաժշտական մտածողու-
թեան մէջ զէպի լուսաւոր ապագայ մը զի-
մոզ հոգի մը ճիգերուն:

Հ. Գալայնեան, որ նորահաս մըն է և
իր գործին համար անհրաժեշտ պատրաս-
տութեամբ ուժաւորուած, իր այս երկասի-
րութեամբ կուգայ թիւ մը ևս աւելցնել
հայ կաթողիկէ երաժշտագէտ-վարդապետ-
ներուն շարքին վրայ, շատ մօտիկը մեծա-
տաղանդ Հ. Տայիհանի և Վիեննական Հ.
Մրացեանի:

Գեղեցիկ նախարանի մը մէջ, նախ,
Հ. Յովհէփ կը ներկայացնէ իր այս գործին
հանգամանքը, և աւանդականն ունոր շա-
րագրուած եղանակներ մատնանշելով հնոն.
և պապ՝ որպէսզի մեր մէջ լուագուն ար-
քամագրութիւն մը ստեղծէ զէպի իր անձ-
ական ստեղծագործութիւնները՝ կը վրօ-
տահացնէ զմեզ թէ ջանացած է հայիկական
դրում զինել այդ եղանակներուն մէջ այլ:

Առաջին պատեհութեամբ նոյնիսկ լուսնք
թէ անարդար է իր այս յայտարարութիւնը
անոր շարագրուած այդ կոտրներուն մա-
սին, և մենք կ'ստիպուինք գուրս ձգել
զաննք մեր ներկայ քննադատական ու-
սուումասիրութենէն, խորացէս համոզուած
ըլլարով որ անոնք բացառակապէս ոչինչ
ունին հայեցի իրենց հետ: (*)

(*) Այս ուսումնախորարեան մէջ նկատի առնուած
են միայն նետեալ եղեն ու շարականներ:

- | | |
|-------------------|-----------------------|
| 1. Այօս յարեալ | 5. Մրգնի Մարիամ |
| 2. Զարքի փառ իմ | 6. Փուրացի յօնաւորիւն |
| 3. Այօս Արախացեալ | 7. Տարածեալ |
| 4. Կեցը գորի | 8. Սուրբ, Սուրբ |
| | 9. Հոգի Աստուծոյ |

Ա. Եղանակներու ընթրութիւն եւ մըօակում. — Հիմքը — մայր եղանակին կ'ակը նարկեմ — որուն վրայ պիտի բարձրանայ ներդաշնակային ամբողջ լէնքը, պէտք է երաշւաւորուած ըլլայ լաւագոյն կառոյց մը իր վրայ կիմու բոլոր հաւանակնութիւններով; Արդ, թէ Հ. Յովսէփի լինչ չափանիշով մօսեցած է իր տրամադրութեան տակ գտնուող Հայ եկեղեցական երգի զանազան աւանդութիւններուն և թէ ո՛քան յաջողած՝ իր այս ընտրութեանց մէջ — ահա՛ մէկնակէտը ուրիէ ճամբայ պէտք է ելլել համանելու համար ներդաշնակային գընահատութեան:

Հ. Գալայճեան, եղանակներու ընտրութեան մէջ կարելի չէ լսել թէ հաւասարապէս խիստ գտնուած է ամէն կտորի նկատմամբ. և այս անյաջող ընտրութեան հետեանքով, ինքինք գտած է ներդաշնակային նորանոր գժուարութեան առջև:

Եղանակի աւանդութենէն յետոյ կուզայ զայն բարեփոխելու և մշակելու գործը, որ ուրիշ բան չէ եթէ ոչ մաքրել և զսել եղանակը աւելորդ ծանրաբենումներէ իր նախնական պարզութեան տանիլ զայն^(*) Բարեփոխումի և մշակումի գործը ընդհանրապէս շատ թէթէ եղած է ամբողջ հատորին մէջ, իսկ «Տարածեալիք պարապային բնաւ չէ եղած, և Հ. Յովսէփի նման երաժշտագէտ մը չէ խոհանրած զայն հանրութեան ներկայացնել, բոլորովին անխնամ և ծեփեծ քումներով ծանրաբեռ:

Ուրիշ պարագայ մը «Փաւթացիք յօգնութիւնը» Ակ. գարձուածք եղանակ մըն է (շարականներու առջև պէտք էր գրուէր Զամբային Ցուցումը) և Ակ. գարձուածքները intense^(**) եղանակներ են: Հ. Գալայճեան արդարանալի ոչ մէկ պատճառով եղանակին վերջաւորութիւնը հիմնածայինին (tonique) իշեցուած է, ամբողջութեամբ եղծելով այսպէս եղանակին հայնալին (tonal կամ modal) նկարագիրը:

(*) Վերյիշեալ զանին մէջ զնաւու տարականներուն եղանակներ կը կածենք թէ գիտ առնաւան և նըրանց աւանդութենք, զանին աննոց չենք նանդիպիր Ս. Եղիշաբէթ ասպրուած պահանդելի Զամբագրեալ տարականներ մէջ:

(**) Intense կը կաշուին բրայ այն եղանակներ որոնք ճայնաւային ենեալին (tierce) վրայ կը վերջաւուին:

Բ. Հատուածներու բաժանում. — Ներկայիս կարծես թէ ընդհանուր ձկուում մը կայ հայ երգին ազատ կը ուղիղ լու չ/₄, չ/₄, չ/₄ և այլ եւրոպական չափերու երկաթեայ կաղապարին: Հ. Յովսէփի, գժանաստարար, չէ կրցած ինքինք հետու պահել այդ հասանքէն. ընդհակառակը, զարմանալի հոգածութեամբ մը կը պահէ զանոնք, ի հարկին ամէն համաձի (measure) վել զանոնք փոփելու ձանձրութիւն անձնառութիւնը: Հայ երգին չափական այս խիստ պարտազրանքը անտեղի կը նկատենք, եւ կը լայնարարենք մեր երաժշտասէր ընթերցուներուն, երգային (եղանակային) և բընագրային (բառական) իմաստին համեմատ բաժնեկ երգի մը համածները, ի հարկին ձայնանիշերուն վրայ զետեղելով անհրաժեշտ շեշտերը:

Դասմուլուումը. — Երբեք նախափոք՝ գործին ներդաշնակութիւնը գնահատենի կը գտնենք: Մեծարգոյ հեղինակը, թէն գժուարասի, բայց ի վերջոյն կրցած է եւրոպական ներդաշնակութեան մը օրէնքներէն ձերբազատել ինքինքը և Անյոօր յարեաւոին և «Զարթիք փառք իմային տալ խիկապէս հայեցի զաշնաւորում մը, ինչ որ ձեռք բերուած մեծագոյն յաջողութիւնն է այս երկասիրութեան մէջ:

«Սրբունի Մարիամ»ի լայն թաւալումէն Հ. Յովսէփի պէտք էր օգտուէր contre-chant-ի և imitation-ի հիանալիքիւնը ընելով, ինչ որ չէ եղած գժբախտարար:

Անյոօր սրբանցացաւն և պետք ի շարականներու պարագային, որոնք նոյն սեփի (նոյն ձայնին կը պատկանին) եղանակներ են, թէն երկու քիմն ալ զաշնաւուումը հայեցի չէ, և սակայն այդ երկու քիմն երկրորդը կը նախընթրենք. առաջինին մէջ անհարկի կիրարկուած modulation-ներէն գերծ նկատելով զայն:

Հակառակ մեր այս զնահատանքին սակայն, Հ. Յովսէփի Գալայճեան իր այս երկասիրութեամբ, զոր չենք վարանիք անապարաւած զոօծ որակել, նպաստ մը չէ բերկեր հայ երգիք զաշնաւումն կենառու հարցին: Տարիներու աշխատանքը և լաւագոյնին ի խոդիք թափուած ճիգերը, լիւյս ենք որ Հ. Գալայճեանի մէջ պէտք գերտեն ապագայ մէծ երաժշտագէտը:

ՊԱԿԱ ՎՐԴ. ԹՐՈՒՄԱԹԵԱՆ